



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



76

2

L-85

my. w6

2010

# ԼՈԱՐԱՆ


ԿԵՆՑԱԴՈԳՈՒԽՏ ԳԻՏԵԼԵԱՑ

Ա.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա.Ա.ՏՈՒՄԱՆՅԱՆԻՉ ՍՈՒՐԲ ԳՐԱՅ

ԳԱՅ ԵՐԵԳՏԱՍԱՆԵՐՈՐԴ



ԻԹԵՌԴՈՍԻԱ

Ինկարանի Խալիպեան Ուսումնառանի Հայոց

1861.



ոյց ացամ դու մանքայի միջազգական մասամբ ու աշխարհ  
ծառառած աթեա» . Է Խէր լրճառութ լիս . Է Խէր լրժելի զօման  
ցամանակից դու աշառառով ու մասքար դժու միսց . զծոյ յա  
ի՞ս զծո վրանց — . զամ զդմանաւուա , այլաւ լատ սփե վրձն  
միտսյութ : « Կամառամբ զիս դժո լրժառադա չ չմշեր չը . զիս  
ցաման ծայմ մշցէն միվրից մշրջման մաս ցամառահ զցոսի  
ոմ : Ա մշցու զիս դու ցամառահ իսսա ֆոր » ՀԱ առաց ու  
առաջական առաջական առաջական առաջական առաջական :

**ՊԱՏՄՈՒԹԻՒՆ** Խէր մասոյից  
: քմիթած ցիսնազ զայս ու զիսնեմիքազ սիս փյազան շաբ  
-ա զայս դու պայմանական մասն մայմ յա մասաւուա քայողից  
գիմիք ու մասն մանին ( մասն մասն մասն մասն մասն մասն  
-ացար մասն )

Է ՀՄԴ ԱԼՄ » ՀՆ բողաքի յմեցամ իրամանուար Շ պատմուայ  
: լամաման շաբ ցման ունենալու ման մշշամանուց պայմ  
-ասոյ վրձն լրժառութ » ՀԱ առաջ մասսաւասա արու սիսյուն  
մշխաման քիս միբ ԳԱՍ ԵՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ : որո Վ միամ ծագան  
-ից լամբւա չը . Հայ միամ մշցի դու փաշմա մունա մինչեւ

 սրայելացիք Մեռայէն ելան' գնացին իրենց բանակը  
դրին եղիմ ըսուած տեղը, ուր տասուերկու հատ  
աղբիւր կար, եօթանասուն ալ արմաւենի, այսինքն  
խուրմայի ծառ, որ մինչեւ ցայժմ ալ կցուցընեն այն կողմերը :

իրենց եգիպտոսէն ելածը մէկ ամիս էր' երբոր Սին ըսուած  
անապատը հասան: Այն տեղը բոլոր ժողովուրդը մէկտեղ  
ծայնը բարձրացուց Մովսեսի ու Ահարոնի դէմ, եւ սկսան ը-  
սել թէ « Լաւ էր որ մեք ալ Աստուծոյ եգիպտացւոց վրայ դըր-  
կած պատիմերովը մեռնէինք ազատէինք, քան թէ ձեր խոս-  
քին նայելով՝ ելնէինք գայինք այս անապատին մէջ քաղցած ծա-  
րաւ մեռնելու . հազար անգամ երջանիկ չէի՞նք այն ատենն որ  
միին խալկինին քովը կշարուէինք ու կուշտ փորով հացերնիս  
կուտէինք »: Աստուած ըսաւ Մովսեսի թէ « Ահա ես երկնքէն  
հաց պիտի տեղամ այս իմ ժողովքուցոս որ ուտեն . տեսնեմ այ-  
նուինետեւ իմ դրած օրէնքներս պիտի պահե՞ն թէ ոչ »:

Մովսէս եւ Ահարոն իմացուցին ժողովրդեան որ նոցա տըրտունքը իրենց դէմ չէ, այլ Աստուծոյ դէմ է. «Ահա Աստուած ալ լսեց, ըսին, ձեր գանգատն ու խոստացաւ որ իրիկունները ձեզի միս տայ ուտելու, առաւօտները իաց. — քանզի մեք ո՞վ եմք. ոչ զմէնջ է տրտունջդ ձեր, այլ զևստուծոյ»: Մովսեսին խօսքը հաստատեց նաեւ ամպեղէն սիւնին մէջէն եկած ծայնը, եւ ըսաւ թէ «Գոնէ ասով հաւատացէք որ ձեր տէրն ու Աստուածը ես եմ»:

Իրիկուան դէմ լոր ամարգի (պըլտըրնին) ըսուած թուզունը եկաւ մարախի պէս բազմութեամբ, ու բոլոր բանակը ծածկեց: Երկրորդ առաւօտն ալ ելան տեսան Խսրայելացիք որ բոլոր անապատին երեսը եղեամի (Խըրաղը) նման ճերմակ ու գինծի (քիշնիշի) պէս մանր բանով մը ծածկուեր է. սկսան ուրախութեամբ ու զարմանալով հարցըննել իրարու թէ «Այս ի՞նչ է. — երբայեցերէն՝ ման-ի ու». անկէց անունը եղաւ մանանայ: Մովսէս նոցա պատախան տուաւ թէ «Աստուծոյ ձեզի խոստացած իացն է այդ: Ամէն մարդ թող ժողվէ այդ մանանայէն մէյմէկ աման՝ այնչափ որ իրեն միայն բաւէ. ոչ աւելնայ երկրորդ օրուան, եւ ոչ պակաս գայ»: Ժողովուրդը Մովսեսի այն հրամանը պահեց. բայց ոմանք ագահութեամբ աւելի ժողվեցին որ երկրորդ օրուան ալ մնայ. առաւօտը ելան տեսան որ որդնոտեր է. ուստի եւ Մովսէս բարկութեամբ յանդիմանեց նոցա ագահութիւնը: Ամէն առաւօտ նոր կժողվէին մանանան, ու մնացածը արեւուն տաքութենէն կիալէր: Բայց Մովսէս այս ալ ապսպրեց որ ուրբաթ օրերը սովորականին կրկինը ժողվեն, որպէս զի շաբաթ օրը ժողվելու աշխատանք չունենան. եւ այն օրուան համար պահուածը չէր որդնոտեր, երկնքէն ալ նոր մանանայ չէր տեղար: Դարձեալ գտնուեցան ժողովրդեան մէջ ոմանք որ շաբաթ օրն ալ ելան մանանայ ժողվելու, բայց չգտան. Աստուած ալ պատուիրեց Մովսեսի որ ըսէ այնպիսիներուն թէ «Մինչեւ ե՞րբ մտիկ պիտի չընէք իմ հրամաններուս. ամէն մարդ շաբաթ օրը տունը թող նստի, ու աշխատանքի չելլէ»:

Քրիստոնէական սուրբ հաւատոյ մէջ կիրակի ու տօն օրուան պահպանութիւնը հարկաւ այնպիսի նիւթական խստութեամբ

ապսպրուած չէ, ինչպէս որ ապսպրած էր Հրէից. սակայն ամենայն քրիստոնեայ ալ պարտական է գիտնալու որ կիրակի ու տօն օրը ոչ աշխատանքի օր է եւ ոչ վաստակի ետեւէ լինելու, իապա միայն եկեղեցի երթալու, տունը հանդաբար նստած' օգտակար գիրք մը կարդալու, եւ կամ անմեղ զբոսանքով շըրջագայութեան ելլելու; Արդեօք շաբաթ օրը մանանայ վինտոռող ու չգտնող Հրեաներուն չե՞ն նմանիր այն քրիստոնեայ խանութպաններն որ կիրակի օրուան ժամէն մնալով խանութները կրանան որ իբր թէ իրենց օրական ապրուսար ճարեն, վաստակ լնեն: Եթէ յանկարծ քանի մը փող ալ վաստըկին, արդօք այն փողերը կերպով մը չե՞ն ուղղութիր, այսինքն անպրտուղ եւ վնասակար չե՞ն լինիր իրենց:

Այս ալ ապսպրեց Աստուած Մովսեսի որ այն մանանայէն մէկ աման մը առնուն պահեն, որպէս զի յիշատակը որդւոց որդի չմոռցուի մէջերնին: Ահարոն ալ ոսկիէ սափոր մը առաւ, լըցուց մանանայով ու պահեց. որ ետքը տապանակին մէջ դրուեցաւ, ինչպէս որ յետոյ պիտի պատմեմք: Քառասուն տարի կերան խրայելացիք մանանայն, այսինքն քանի որ անապատին ճամբորդութեանը մէջ էին, եւ համը մեղըի կամ մեղրով շաղուած ալիւրի պէս անուշ էր, կըսէ սուրբ գիրքը:

Սողոմոն՝ Իմաստութեան գրքին մէջ կըսէ թէ մանանան ամենա համ կերակուր էր, այսինքն ամէն տեսակ ախորժելի համ ուներ, կամ թէ ամէն մարդ իւր սրտին ուզած համը կառնէր անկից, եւ ուրիշ կերակրոյ կարօտ չէր լիներ: Խոկ Հրեաներուն մանանայէն ծանծրանալուն պատճառ՝ յայտնի է որ իրենց խստասրտութիւնն էր:

Մանանայի պէս անուշահամ նիւթ մը իիմայ ալ կիշնայ տեղ տեղ, մանաւանդ ծառերու եւ ուրիշ բոյսերու վրայ, ինչպէս Հայաստան, Արաբիա, Պարսկաստան, Ասորւոց երկիրը, Լեհաստան, Խտալիոյ Քալապըիա նահանգը, Գաղղիոյ Տօֆինէ գաւառը եւ ուրիշ տեղեր. եւ այս է հայերէն գաղպէ, եւ դաֆէրէն գուտրէթ հելվասը ըսուածը: Բայց այս մանա-

Նայն Խսրայելացւոց անապատին մէջ կերածէն շատ մեծ տարբերութիւն ունի ամէն կողմանէ. աւելի ասուլ որ Խսրայելացւոցը այնպէս պինդ ու կարծր էր որ սանդի ( հավանի ) մէջ կծեծէին ալիւր կընէին, ու սննդարար հաց կշխնէին. իսկ գազպէն եղեամի ( խըրաղըի ) պէս տերեւներու վրայ իջած' կէս չըի, անուշ' բայց շուտով սիրտ առնող հիւթ մըն է, ու դեղի տեղ միայն կընանի, սնունդ չիտար հացի պէս՝ ինչպէս որ կուտար մանանայն, եւ այնչափ շատ ալ չիջնար որ միլիոնաւոր ժողովուրդներ անով կերակրուին :

Ո՞ւր Շողումք որ եթէ Խսրայելացւոց կերած մանանայն նման ալլինէր նիւթապէս դեղագործներուն ծախած մանանային, բայց անոր հրաշալի բան եղածը ասով ալ յայտնի է որ կանոնաւոր ու չափաւոր առատութեամք կիջնար ամէն օր, եւ այն՝ միայն Խսրայելացւոց բանակին քովերը. միայն շաբաթ օրերը չէր իջնար. այն օրերը միայն աւելի ժողովուածը չէր աւրուիր. ուտող ներուն սիրտը առնելու տեղը՝ ամէն կերպով ախորժելի կուգար անոնց ու սնունդ կրուտար, եւ այն: Ուստի եւ իրաւամք սուրբ գիրքը հաց երկնից եւ հաց իրեշտակաց անունները կուտայ անոր, եւ եկելցեցին օրինակ կբերէ մանանայն Քրիստոսի Տեառն մերոյ մարմնոյն եւ արեանը, որ մարդուս հոգւոյն ոչ միայն մնունդ կուտայ, այլ եւ անմահական կեանք: Հերեայք ամէն ժամանակ պարծեցեր են ու կպարծենան որ իրենց նախնիքը երկնային հացով կերակրուեր են անապատին մէջ քառասուն տարի. եւ իրաւունք ունին. բայց կմոռնան որ ինչպէս ալերախտ գտնուեցան իրենք այն աստուածային պարգևելին դէմ բոլոր այն քառասուն տարին, ու նաեւ անկէց ետքը: Եթէ մարդկօրէն ուրիշի հացն ուտելն ու անոր դէմ ապեցախտութիւն ընելը պժգակի չարութիւն ու ցածութիւն է, ո՞քչափ եւս առաւել Աստուծոյ տուած հացին դէմ ապերախտ գտնուիլը սոսկակի անօրէնութիւն է:

Խսրայելացիք Սին անապատէն իրենց բանակը վերուցինց պընացին արագի դիմումը վարութիւն ու ցածութիւն է, ո՞քչափ ապեցախտութիւն ընելը չուրացկարի ժողովուրդը Խովսեսի վրայ թափեցան, ու Ձուրագութիւնը մեզի որ

խմեմք, ապա թէ ոչ, ի՞նչ պէտք էր որ հանէիր զմեզ եգիպտոնէն .— Ընդէ՞ր հաներ զմեզ յեգիպտոսէ՝ կոտորել զմեզ եւ զորդիս մեր եւ զիսաշինս մեր իծարաւոյ, կըսէին . տուր մեզ ջուր զի արբցուք»: Եթեոր տեսան որ հաց ուղեցին նէ հաց տուաւ, փոխանակ չնորիակալ լինելու՝ սկսան ըսել իծարու թէ «Մեր ծարաւ քաշածին պատճառը ինքն է .— ի՞նչպէս .— վասն զի թէ որ կամք ընէ՝ կրնայ ջուր գտնել մեզի»: Այս բամբասանքն որ կըսէին Մովսիսի դէմ՝ բաւական չէր. սկսան զեստուած ալ փորձել թերահաւատութեամք: «Թէ որ այս անջուր անապատին մէջ ջուր խմցընէ մեզի Աստուած, այն ատենը կիաւատամք որ ինքը մեր հետն է», կըսէին: Եւ շատ պէտք չէ զարմանալ այն ժողովրդեան այսպիսի վարմունքին վրայ. վասն զի կարծես թէ բնական դարձած սովորութիւն մի է մարդկանց՝ իրենց խելքովը չափել ու դատաստան ընել Աստուծոյ գործոցը վրայ: Քրիստոսի Տեսուն մերոյ ժամանակը Հրեայք կաթոնէին իրեն աստուածահրաշ վարքը, Երկնային վարդապետութիւնը, գործած բժշկութիւնները, եւ գոհի չէին. «Մէկ նշան մը ցուցուը, մէկ իրաշք մը գործէ Երկնքին Երեսն որ քեզի հաւատամք» կըսէին: Այսպէս եւ ամէն ժամանակ մարդիկ գտնուած են ու կգրտնուին որ մէկ Աստուած մը՝ աշխարհիս ստեղծող ու կառավարող մը Եղածին չեն ուզեր հաւատալ առանց իրենց խելքին ուզած հը աշքները տեսնելու:

Սաստիկ նեղացաւ Մովսէս ժողովրդեան այս կերպով զինքը բամբասելուն եւ Աստուծոյ դէմ հայիոյելուն վրայ: Հսաւ Աստուծոյ թէ «Ի՞նչ ընեմ ես այս ժողովրդին. ասոնց միտքը զիս քարկոծել մեռցընել է .— Զի՞նչ արարից ժողովրդեանըս այսմիկ. սակաւիկ միւս եւս, եւ քարկոծ առնիցեն զիս»: Աստուած ըսաւ Մովսեսի թէ «Ժողովրդեան մէջի գլխաւոր ներէն կամ ծերերէն հետդ առ, գաւազանդ ալ ձեռքդ, ու զնա Քորէք լեռան ստորոտը (փէշը) Եղած ժայռին (խայային) քովը. ես ալ քեզմէ առաջ հոն կգրտնուիմ. ժայռին զարնելուդ պէս ջուր կելլէ, բոլոր ժողովուրդը թող խմէ կշտանայ»: Այսպէս ալ ըրաւ Մովսէս, եւ տեղւոյն անունը դրաւ փոք ծութիւն, եւ քամք ասանք:

Այն կողմերը շատ զօրաւոր էին այն ժամանակները և մաղեկաց իք, որ եսաւայ ցեղէն իեթանոս ազգ մ'էին։ Սորա մտածելով որ Խրայելացիք պիտի գան իրենց երկիրներուն տիրպափետեն, մեծ պատրաստութեամբ պատերազմի ելան անոնց վրայ։ Յեսու քաջ զօրավարը Մովսեսի հրամանաւը ընտրեց առաւ իետը Խրայելացւոց մէջէն շատ մը կտրին ու զօրաւոր մարդիկ, եւ Ամաղեկացւոց դէմ ելաւ։ Մովսէս, Ահարոն եւ Ովք' բլուրի մը վրայ ելան կեցան, Մովսէս գաւազանը աջ ձեռքը բռնած, թեւերը տարածած՝ Աստուծոյ օգնութիւնը կխնդրէր Խրայելացւոց համար։ Եւ որպէս զի իմացուի թէ պատերազմին յաղթութիւնը տուողը Աստուած է, քանի որ Մովսէս թեւերը վեր բռնած կկենար, Խրայելացիք կզօրանային թշնամեաց վրայ։ իսկ երբոր թեւերը վար կընէր, Ամաղեկացիք ուժ կառնուին։ Ահարոն եւ Ովք' Մովսէսը քարի մը վրայ նստեցուցին ու երկրուք երկու կողմէն թեւերը վեր բռնեցին մինչեւ իրիկուն, մինչեւ որ բոլոր Ամաղեկացիք ջարդուեցան Յեսուայ զօրքերէն։ Աստուած ապսարեց Մովսեսի որ այս պատմութիւնը գիր անցընէ ու Յեսուայ թողու, թող գիտնան, ըստ, Խրայելացիք որդւոց որդի' որ Ամաղեկացիք անիբաւութեամբ իմ ժողովրդեանս դէմ ենող ազգերուն առջինն եղածներուն համար' ատենով բոլորվին պիտի ջնջեմ զանոնք աշխարհիս երեսէն»։

Խրայելացւոց եգիպտոսէն ելածը ամբողջ երկու ամիս էր՝ երբոր հասան Սինա լեռան քովը։ Հոն մէկ տարիի չափ մնացին, եւ ին էր որ Աստուած Մովսեսի ծեռքովը օրէնք տուաւ Խրայելացւոց այս կերպով։ Երբոր Մովսէս լեռան գլուխն ելաւ, Աստուած պատուիրեց նորա որ հասկըցընէ ժողովրդեան թէ ինքը կամք ունի Խրայելացիներուն պաշտպանութիւն ընելու մինչեւ վերջը՝ թէ որ իրենք ալ խօսք տան' Աստուծոյ դնելու օրէնքները զգուշութեամբ պահելու։ Ժողովրդեան մէջէն ծերերն ու գլխաւորները պատասխան տուին թէ «Զամենայն ինչ զոր ասաց Աստուած՝ արասցուք եւ լուիցուք. — Աստուծոյ ամէն մէկ խօսքն ալ պիտի պահեմք ու կատարեմք։» — Ուրեմն երկուօր թող մաքրուին սրբուին ամէնքն ալ, ըստ Աստուած, որ երբորդ օրը իջնամ ես Սինա լեռան գլուխն ու ժողովը».

դեան երեւնամ. բայց չինի թէ ժողովրդեան մէջէն մարդ կամ անասուն լեռը ելլէ. ապա թէ ոչ կայծակէ զարնուածի պէս կիյնայ կմեռնի»:

Երբորդ օրը Սինա Առան գլուխը թանձը ամպով մը ծածկուեցաւ, ու ամպին մէջէն որոտմունք, փայլակներ ու կայծակներ, եւ ահագին փողերու ծայներ լսուեցան: Կարծես թէ բոլոր լեռը կրակ առած բռնկած կայրէր, ու մուխը դէպի երկինք կելլէր սաստկութեամբ, այնպէս որ ժողովրդը սարսափեցաւ, ու ի՞նչ լինելիքը չէր գիտեր:

Երբոր ամէնքն ալ բանակէն դուրս ելան, ու լեռան քովը մինչեւ Մովսեսին որոշած տեղը շարուեցան կեցան, Մովսէս վըր ելաւ, եւ Աստուած այն տասը պատուիրանները տուաւ Հրէից, որ հին եւ նոր օրինաց ալ բարոյականին հիմունքն են մինչեւ հիմա: Ուստի ինչպէս ամենայն Հրեայք, նոյնպէս եւ ամէն քրիստոնեայք պարտական են այս տամարանեայ պատուիրանքը գիտնալու եւ պահելու:

Առաջին պատուիրանով կապահանջէ Աստուած որ Խրայելացիք իրմէ դուրս ուրիշ Աստուած ճնանչնան. «Ես եմ տէր Աստուած քո որ իանի զքեզ յերկրէն եգիտացւոց իտանէ ծառայութեան. մի՛ եղիցին քեզ այլ Աստուածք բաց յինէն»:

Երկրորդ պատուիրանով կարգիլէ որ կուռքեր չշինեն ու չպաշտեն, «Մի՛ արացես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան, որ ինչ յերկինս իվեր, եւ որ ինչ յերկրի իխոնարի, եւ որ ինչ իշութս իներքոյ երկրի, մի՛ երկիրպագանիցես նոցա եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ տէր Աստուած քո, Աստուած նախանձու՝ որ իատուցանեմ զմեղս իարանց որդւոց, յերիս եւ իշորս ազգս ատելեաց իմոց. եւ առնեմ զողորմութիւն իհազար ազգս սիրելեաց իմոց, եւ ոյք պահեն զիրամանս իմ»: — Աստուածոյ ինքնիրեն համար՝ ես նախանձու եմ ըսածը պէտք չէ հասկը նալ այնպէս, ինչպէս որ կիասկըցուի մարդկային անարգ նախանձուութիւնը. հապա միայն այս որ Աստուած ամենեւին չըկամենար որ մարդիկ՝ հակառակ բնական խելքի եւ օրինաց

բնութեան՝ իրենց ստեղծողը Թոդուն ու քարի կայտի երկըր պագութիւն ընեն։ Արդէն ուրիշ անգամ ըսինք որ Աստուած իրեն ամենասուը կամքը մարդկանց յայտնելու ատեն այն կերպով կխօսի որ իբր թէ մարդկային կիրքեր ունենար. բայց այնպէս չէ. միայն մեր հասկըցողութեանը յարմար բացատրութիւն մը տալու մտքով է որ զանազան կիրքեր ունեցածի պէս կխօսի Աստուած։ ապա թէ ոչ, ոչ զդալ ունի Աստուած, ոչ բարկանալ, ոչ նախանձիլ եւ ոչ ուրիշ ո՞ր եւ իցէ կիրք։ «Ծնողաց մեղքերուն պատիժը նոցա որդւոցն ալ կուտամ մինչեւ նոցա երրորդ ու չորրորդ սերունդը» կըսէ, որպէս զի ծնողք վախնան Աստուեցոյ վրէժինդքութենէն, ու չար խրատ կամ չար օրինակ չտան իրենց զաւակացը. մանաւանդ աստուածպաշտութեան մէջ Թուլութիւն ու Թերահաւատութիւն չունենան կամ չցուցընեն։ Անոր ներիակի, իւր պատուիրանքը պահող ծնողաց՝ որդւոց որդի պիտի ողորմիմ կըսէ՛ մինչեւ նոցա հազարերորդ սերունդը։

Երրորդ պատուիրանով կապսպիէ որ Աստուեցոյ անունը պարապ տեղը կամ փուն բանի համար բերան չառնուն, անպատիւ չընեն, սուս երդում չընեն. ապա թէ ոչ, Աստուեցոյ ատելի կլինին. «Մի՛ առնուցու զանուն տեառն Աստուեցոյ քոյ իվերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ Տէր զայն որ առնուցու զանուն նորա իվերայ սնոտեաց»։ Քրիստոսի Տեառն մերոյ խրատին նայելով՝ մարդկի այնպէս խօսքիտէր ու Ֆշմքրտախօս պիտի լինէին որ մէկմէկէ երդում պահանջելու հարկ չը լինէր ամենեւին, հա՛ ըսողին խօսքը՝ հա՛ լինէր, չէ ըսողինը չէ։ Բայց Աստուեցոյ անունը հարկ եղած ատենը Ֆշմքրտութեան համար վկայ կանչեն ալ մեղք մը չէ, մանաւանդ թէ գովելի քան է։ Մեղքը ա՛յն ատենն է՛ երբոր մարդա փունումուն քաներու վերայ խօսած ժամանակը, կամ թէ երբեմն ալ իրեն սուտ ու շինծու մէկ խօսքին հաւատացընելու համար՝ կենէ Աստուեցոյ ահաւոր եւ պատկառելի անունը բերան կառնու, զևստուած վկայ կկանչէ ստութեան կամ չարութեան։

Զօրքորդ պատուիրանով կապսպիէ որ մարդիկ շաբթուն մէկ օրը հանգչին ծառայական կամ յոգնեցընող աշխատանքէ՛ ի-

յիշատակ վեցօրեայ արարչագործութեանն Աստուծոյ, եւ անով չմոռնան որ աշխարհիս եւ իրենց ստեղծողը Աստուած է, ու այն օրը աւելի կերպով մը օրինեն եւ փառաւորեն զինքը՝ մարմնաւոր բաներու հոգն ու աշխատանքը մոռնալով. «Յիշեսչիք զօրն շաբաթուց՝ սրբել զնա: Զվեց օր գործեսցես, եւ արասցես զամենայն գործս քո. յաւուըն եօթներորդի շաբաթ տեառն Աստուծոյ քում. մի՛ գործեսցես ինմա զամենայն գործ քո, դու եւ ուստոք քո եւ դուստր քո, ծառայ քո եւ աղախին քո, եւ ամենայն անասուն քո, եւ եկն քո եւ պանդուստն քո որ իքեզ»:

Այս չորս պատուիրանքներով կուվեցընէ Աստուած մարդուս թէ զինքը ինչպէս պէտք է սիրել, պաշտել ու փառաւորել. իսկ մնացած վեց պատուիրանքներով այն կհասկըցընէ թէ մարդիկ իրարու հետ ի՞նչ կերպով պիտի վարուին:

Հինգերորդ պատուիրանով կապսպիէ Աստուած որ մարդիկ իրենց հօրն ու մօրը պատիւը պահեն, այսինքն երախտագիտութեամբ ու սիրով վարուին նոցա հետ, ծեռքերէն եկած օգնութիւնն ընեն, խնամեն անոնց ծերութիւնը, եւ որչափ կարելի է՝ խօսքերէն դուրս չելլեն. եւ այս պարագին կատարումըն ալ անվարձ չը՛թողուր, այլ իրեն հօրն ու մօրը պատիւը պահողին իբրեւ մասնաւոր մէկ փոխարէն մը՝ երկար կեանք կխոստանայ եւ ամէն տեսակ երջանկութիւն. «Պատուեա զիայր քո եւ զմայր քո, զի քեզ բարի լինիցի, եւ երկայնակեաց լինիցիս իվերայ երկրին բարութեան զոր Տէր Աստուած տացէ քեզ»: Այն ժամանակի նիւթական Հրեաները դեռ հանդերձեալ երանական կենաց յուսովը քաջալերուելու չափ հոգեսիրութիւն չունէին. ուստի Աստուած ալ Աւետեաց երկրին բարիքն ու աշխարհիս վրայ հանգիստ ապրելու հատուցումը կխոստանայ իբրեւ վարձ՝ այն զաւակաց որ իրենց ծնողքը կպատուեն:

Վեցերորդ պատուիրանով կարգիլէ Աստուած մարդասպանութիւնը.—«Մի՛ սպանաներ»:

Եօթներորդով կարգիլէ ամէն տեսակ անմաքրութիւն եւ անհամեստութիւն.—«Մի՛ շնար»:

Աւելերորդ պատուիրանով կարգիլէ ուրիշի բանը գոռնալ առնուլ տիրոջը կամքին դէմ.—«Մի' գողանար»:  
Իններորդով կպատուիրէ որ մէկը մէկալին դէմ սուտ վկայութիւն չտայ. —«Մի' սուտ վկայեր զընկերէ քումմէ»:  
Տասներորդ պատուիրանով կարգիլէ ուրիշի բանին աչք տընկելը նախանձիլը.—«Մի' ցանկանար տան ընկերի քոյ, եւ մի' անդոյ նորա. մի' ցանկանար կնոջ ընկերի քոյ եւ մի' ծառայի նորա, եւ մի' աղախնոյ նորա, եւ մի' եզին նորա եւ մի' իշոյ նորա, եւ մի' ամենայն անասնոյ նորա, եւ մի' ամենայնի զի՞նչ ընկերի քոյ իցէ»:

Այս տասը պատուիրանքները տուաւ Աստուած Խրայելացւոց, ծունաց ազգին պէս երեւելի ազգի մը անուանի օրէնսդիրներուն ու փիլիսոփաներուն օրերէն գրեթէ հազար տարի առաջ. եւ սակայն ամենայն խելացի ու բանական մարդ պարտական է նաև նաև ալ իիմն ու հաստատութիւնը այս տասնաբանեայ պատուիրանքն է:

Բոլոր ժողովուրդը աչքովը կտեսնէր Սինա լեռան վրայի փայլակները, կրակները ու ծուխերը, եւ ականջովը կլսէր փողերուն ծայները եւ Աստուծոյ տուած պատգամները: Տասը պատուիրանքները լսելէն ետե՛ զարհուրանօք ետ քաշուեցան ու իեռուն կեցած կնայէին. կվախնային որ Աստուած իրենց մեղքերը երեսներուն զզարնէ ու չմեռցընէ զիրենք. աղաչեցին ըզ-Մովսէս որ ի՞նքը խօսի իետերնին.—«Դո՛ւ խօսեաց ընդ մեզ եւ լուիցուք. եւ մի' խօսեսցի ընդ մեզ Աստուած, գուցէ մեռանիցիմք». ըսել կուզէին թէ մեք կիաւատամք քու ըսածներուդ որ Աստուծոյ կողմանէ են:

Ծովսէս սիրտ տուաւ ժողովրդեան որ զվախնան, բայց ինքը գնաց մտաւ այնուիետեւ այն ամպի նման մշուշին տակն ու ընդունեցաւ Աստուծմէ ուրիշ զանազան բարոյական եւ ծիսական օրէնքներ, որոց իմաստն ու մեկնութիւնը այս տեղիշատակելը մեր Լսարանին նպատակէն դուրս կիամարիմք առ այժմ:

թցաւ Մովսէս Սինա լեռնեն ու Աստուծոյ իրեն գըել տուած օրէնքները կարդաց ժողովրդեան առջեւք, նոքա ալ ամէնքը մէկ բերան կանչեցին ու ըսին թէ «Աստուծոյ ամէն հրաման ներն ալ պիտի պահեմք ու կատարեմք, — Զամենայն պատգամք զոր խօսեցաւ Տէր՝ արասցուք եւ լուիցուք»: Երկրորդ առաւտօք կանուխ ելաւ Մովսէս, լեռան ստորոտը սեղան մը շինեց, Խսրայելացւոց 12 ցեղին իամբանքովն ալ առնոր չորս կողմը 12 քար կանգնեց. այն սեղանին վրայ զոհեր մատոյց, ու անոնց արեանը կէսը սեղանին առջեւը թափեց: Յետոյ Աստուծոյ տուած օրէնքները, որ ուխտի կամ դաշնադրութեան պէս պարտք մըն էր Խստուծոյ կողմանէ՛ կարդաց ժողովրդեան առջեւք: Երբոր նոքա խոստացան ամէնը մէկէն որ այն օրէնքները հաւատարմութեամբ պահեն, Մովսէս մնացած արիւնը ժողովրդեան վրայ ցանեց ու ըսաւ թէ «Ահա այս արիւնը նշան լինի այն ուխտին ու դաշնադրութեանն որ Աստուած ըրաւ ձեզի հետ. — Ահա այս արիւն է ուխտին զոր ուխտեաց Տէր ընդ ձեզ վասն ամենայն բանիցս այսոցիկ»:

Յայտնի է որ, ինչպէս կըսէ սուրբ Աւետարանն ու կիաստատէ Պողոս առաքեալ, այն արիւնը նշան է Քրիստոսի Տեառն մերոյ խաչին վրայ թափած փրկագործ արեանը՝ որ է արիւն նորոյ ուխտին, այսինքն Աստուծոյ մարդկային ազգիս փրեկութեան համար ըրած տնօրէնութեանը եւ նոր ուխտին նշան: Աստուծոյ Խսրայելացւոց հետ ըրած ուխտին խորհրդաւոք արարողութիւնը այս կերպով կատարուելէն ետեւ, Մովսէս իւր հետն առաւ Ահարոնը, Նաբադ եւ Աքիուդ անունով գլխաւոք Գեւտացիները, այսինքն Դեւիի ցեղէն մարդիկը, եւ ժողովրդեան մէջէն լնտրուած եօթանասուն ծերեր, ու Սինա լեռան վրայ հանեց որ ժողովրդեան կողմանէ իրենց շնորհակալութեան ու գոհութեան աղօթքը մատուցանեն, եւ միանգամայն աչօք տեսնելով Աստուծոյ իւր փառքը յայտնած՝ օրէնքները տուած տեղը, ժողովրդեան հաւատքն ալ աւելի հաստատեն իրենց վկայութեամբ: Ելան տեսան որ Աստուծոյ իշած տեղը կարծես թէ աղիւսածեւ շափիւղայ քարերով բանած, լուսապայծառ ու երկնանման տեղ մըն էր. — «Եւ տեսին զտեղին ուր կայր Աստուած

Խսրայելի, Եւ ընդուժիք նորա իբրեւ զգործած ական շափիղայ, Եւ իբրեւ զտեսիլ հաստատութեան երկնից սրբութեամբ»: Երբոր նոքա զարմացած Եւ ուրախութեամբ զմայլած՝ լեռնէն վար իջան, Մովսէս Աստուծոյ իրամանովը ապսպըեց Խսրայելացւոց որ իբրես դատաստանները կտրել տալու համար Ահարոնին ու Ովքին երթան՝ մինչեւ որ ինքը գայ. Եւ ինքը առաւ հետը Յետուն՝ որ իւր սպասաւորն էր, Եւ ելաւ նորէն Սինա լեռը: Ամպը իջաւ, ծածկեց բոլոր լեռը, վեց օր ամպին մէջ ծածկուեցաւ Մովսէս, Եւ եօթներորդ օրը կանչուեցաւ Աստուծմէ լիուան ծայրը՝ որ վառած բորբոքած կրակի կնմանէր: Հոն կեցաւ Մովսէս քառասուն օր Եւ քառասուն գիշեր, Եւ ընդունեցաւ շատ մը օրէնսդրութիւններ՝ տապանակը, խորան Վկայութեան ըսուածը, անոր մէջի սեղանները, զարդարանքները, քահանայական կարգերը, զգեստները պատրաստելու, զոհերն ի՞նչպէս ընելու Եւ ուրիշ զանազան արարողութիւններն ի՞նչպէս կատարելու վրայ:

Յետոյ այն տասը պատուիրանքը որ առաջ տուած էր՝ երկու իատ քարէ տախտակներու վրայ գրուած տուաւ Աստուծմէ Մովսիսի որ առնու իջնայ ժողովրդեան քովը:

Ցաջորդ դասին մէջ կտեսնեմք Թէ Խսրայելացիք ի՞նչ կերպով ապերախտ գտնուեցան Աստուծոյ դէմ՝ այսքան բարիք, տեսնելէն ու այսպիսի իրաշալի օրէնքներ ընդունելէն ետքը: Բայց Աստուծաշունչ սուրբ գրքին պատմութիւնները Թէ որ Պողոս առաքելոյն ըսածին պէս՝ մեզի խրատ լինելու համար գրուած են, ասոնցմէ դարձնեմք մտքերնիս սուրբ աւետարանին մէջի Քրիստոսի Տեառն մերոյ բերանովը մեզի տրուած օրէնքներուն ու խրատներուն, ու նայիմք Թէ արդեօք մեք Հըեաններէն պակաս կգըտնուիմք երբեմն Աստուծոյ դէմ: Կուտ զա ըմման լայի զօյտ մշաներմայի ու մմմացառաս զգնօրա մամեռնոր Յա ծառապ դդմնդմնդո ծամուրա զգ սայի դոյ յուտուս յայմման ըմմիյ մըմիյ մմուասսաի ————— Նոր բիլիրա զր սմնդայլ զրմու ծագի յուրուս զա մասու մայժ զզնամնարայլ յա աւծլայասորոյ ծամաց յայմմաց լայամիաց մմուայրա յա մասուս զայի զա մզմար միսմու ժիւ— զի մյս յուս մանմամիյն

76

0023390

2013

